

Բ Ե Չ Մ Ե Ա Լ Գ

Օ Ր Ա Գ Ի Ր

ԲՆԱԿԱՆ, ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ԲՆԱԵՍԻՐԱԿԱՆ

Գ Ի Տ Ե Լ Ե Ը Յ

Գ . Տ Ա Ր Ի , Թ Ի Ի 1 .

1845

Յ Ո Ւ Կ Ո Ւ Ա Ր Ի 1 .

ԲՆԱԿԱՆ Գ Ի Տ Ո Ւ Թ Ի Ի Կ

Ա Ս Տ Ղ Ա Բ Ա Շ Խ Ո Ւ Թ Ի Ի Կ

Ա . Դ Ի ր ք արեգակն :

Մ է Կ բան մը չկայ որ Մտուծոյ ա մենակարողութիւնը այնպէս յայտնի ու մեծ երեցընէ մարդուս՝ ինչպէս երկնքին ու երկնային մարմիններուն հիանալի տեսքը . հազարաւոր բիւրաւոր աստղեր կը վաւճաւորին ան անբաւ հեռաւորութեան մէջ, ու կարծես թէ կապուտակ ծովի մը մէջ կը լողան, ու իրենց նիւթական լուսէն զատ՝ իմանալի լոյս մըն ալ կուտան մարդուս մտքին որ զանոնք ու զինքը ստեղծողը ճանչնայ, սիրէ ու փառաւորէ : Մըգակը իր լուսովը զմեզ կը կենդանացընէ, տաքութեամբը զմեզ կը տաքցընէ ու երկրիս բերքերը կը հասունցընէ . լուսինը գիշերուան մթութիւնը կը փարատէ ու զմեզ կը մխիթարէ . աստղերը որ մէյմէկ հեռաւոր արեգակներ են՝ ան անհուն տարածութեանը մէջ անդադար կը պտըտին . աս ինչ հրաշալի տեսարաններ են որ գիշեր ցորեկ մեր աչքին առջև կը կատարուին . և ինչ զուարճալի բան պիտի ըլլայ ան գիտութիւն որ հասկըցընէ մարդուս թէ ան անթիւ անհամար գունտերը ինչպէս կեցած են երկնքը, արդեօք որչափ

է անոնց մեծութիւնը, արդեօք որչափ է անոնց մեզմէ հեռաւորութիւնը, ինչպէս կ'ըլլայ որ ան լուսաւոր մարմինները կը պտըտին, ինչպէս կ'ըլլայ որ երկիրս ալ անոնց պէս ինքիր վրայ կը դառնայ ու արեւուն վրայ կը պտըտի, և ամենեւին ասոնք Մտուծոյ դրած ճամբէն դուրս չեն ելլեր : Մ բաներուս սկզբունքները համառօտ ու պարզ ոճով մը հետ զհետէ գնենք :

Մտղերը այնչափ շատ են որ համարանքնին չկայ . աչքով տեսնուածները արդէն անթիւ անհամար կը կարծուին . բայց ուրիշ որչափ աստղեր ալ կան որ աչքի չեն երևնար՝ իրենց սաստիկ հեռաւորութենէն . հապա գիտակով միայն կը տեսնուին, ան ալ ամէնը չէ :

Ինչհանրապէս աստղերուն շատը իրենք իրենցմէ լոյս ունին արեւուն պէս . և ասոնք իրենց շրջաններուն մէջ իրարմէ միշտ նոյն հեռաւորութիւնը կը պահեն, անոր համար հասարական աստղի կ'ըսուին . աստղեր ալ կան որ իրենց լոյսը արեգակնէն կ'առնեն, ու անոր վրայ կը պտըտին, ինչպէս երկիրս, լուսինը, արուսեակը և ուրիշ

աստղեր, և ասոնք ճշտեալ կ'ըսուին:

Արկիրս կըր է, բայց երկու բեւեռները մէյմէկ քիչ տափկած: Քսանը չորս ժամուան մէջ ինքիր վըայ կը դառնայ, որով գիշեր ու ցորեկ կ'ըլլայ մեզի. 365 օրուան ու գրեթէ 6 ժամուան մէջ ալ արեւուն վըայ կը պտըտի, և անով կ'ըլլայ մեզի ամառ, ձմեռ, գարուն ու աշուն: Արկու կըտոր բաժնուած կը սեպուի երկիրս՝ որ մէյմէկ կիսագոնն կ'ըսուին. մէկուն վըայ են Ասիա, Աւրոպա ու Աֆրիկէ, որ հին դարէ ալ կ'ըսուի. մէկալին վըայ է Ամերիկան՝ որ 1492ին գտնուեցաւ, ու նոր դարէ ալ կ'ըսուի: Աս երկու ցամաքներուն մէջտեղը կ'իւնան Ավիստրալիա ըսուած կղզիները, որոնց գլխաւորը՝ ց' Եր Նոլանտան 1565ին գտնուեցաւ: Արկրիս բոլորտիքը օդով պատած է՝ որ միջուկ կ'ըսուի: Արկրիս կըրուածեանն ու պըտրտելուն վըայ ետքը տեղն ՚ի տեղը կը խօսինք. գանք տիեզերաց դիրքը հասկընալու:

Հասարակօրէն աշխարհ կամ փեղեքր ըսելով՝ երկիրս կ'իմացուի, բայց աս երկու բառը, մանաւանդ փեղեքր բառը ոչ միայն երկիրս ու ասոր մօտ եղած մոլորակներն ու արեւն ու լուսինը կը ցուցնեն, հապա նաև բոլոր երկնային մարմինները: Անոնց մէջ շատ մոլորակներ կան որ հաստատուն աստղերուն վըայ այնպէս կը պտըտին՝ ինչպէս երկիրս ու ասոր քովի մոլորակները արեւուն վըայ. իսկ անոնց մեզի մանր երեւնալը՝ իրենց սաստիկ հեռաւորութենէն է. աս ահագին հեռաւորութիւնը հասկընալու համար գիտնալու է որ երկիրս արեւէն 34,500,000 փարսախի՝ չափ հեռու է. իսկ աստղերուն մէջ մեզի ամենէն մօտ եղածը 200,000 անգամ աւելի հեռու է մեզմէ՝ քան թէ երկիրս արեւէն: Սեւ է թէ աստղերուն հեռաւորութիւնը մարդու հաշիւներուն տակը իյնալու բան չէ: Առ ու


1 Մէկ փարսախը գրեթէ իրեք մղոն է:

րովհետև յայտնի բան է թէ այսպիսի սոսկալի հեռաւորութեան մէջ աստղերը իրենց լոյսը չեն կրնար արեւէն առնել, շատ հաւանական է որ ամէն մէկն ալ մէյմէկ արեւներ են՝ մեր արեւուն նման, և իրենց համար որ շատ որք քիչ մոլորակներ ունին՝ ինչպէս մեր արեւը: Արեւին մեք մեր արեգակնային դիրքէն կրնանք մակաբերել նաև բոլոր տիեզերաց դիրքն ալ:

Արեւը կամ արեգակը մեր դիրքին մէջտեղն է: Արկար ատեն կը կարծուէր թէ արեգակը անշարժ կեցած է. բայց մեր ատենի քաջ աստղաբաշխները դիտեր ու հաստատեր են որ արեւն ալ ինքիր վըայ պտոյտ մը կ'ընէ քսանըհինգ օր ու կէսուան մէջ: Արկրէս մէկ միլիոն՝ չորս հարիւր հազար անգամ մեծ է. և իրեն վըայ կը պտըտին տասնմէկ մոլորակներ, եւ թը մեծ՝ չորսը պզտիկ: (Անոնց վըայ ուրիշ անգամ:)

Ատենով կը կարծուէր թէ արեւը ահագին գունտ մըն է կրակէ. բայց դիտակը գտնուելէն ետքը արեւուն վըան կարմիր ու սև բծեր տեսնուեցան՝ որ կ'երթան ու կուգան. երբեմն կը փոփոխին, երբեմն ալ ոմանք աներևոյթ կ'ըլլան, և անոնց տեղը աւելի լուսաւոր կէտեր կ'ելլեն՝ որ ջահ կ'ըսուին. երբեմն աս բծերը, կամ գէթ մէկ քանին՝ որ երկրէս ալ խոշոր կը կարծուին՝ արեւուն սկաւառակին վըայ կը շարժին, արեւելքէն արեւմուտք կ'երթան ու աներևոյթ կ'ըլլան, և ամսէ մը ետև նորէն կ'երեւնան. ասոնք իրենց մեծութեամբն ու ձևովը դիւրաւ կը ճանչցուին: Առաջին տարուան Ռազմավիպին մէջ՝ աս բծերուն վըայ խօսեցանք, ու ինչ հաւանական պատճառներ որ կուտան գիտունները՝ հոն բացատրեցինք. հոս արեգակնային պատկերն որ դրեր ենք՝ վըան շատ լաւ կը տեսնուին նոյն բծերն ու ջահերը: Արջայն աստղաբաշխները աս բծերուն շարժմունքէն իմացան թէ արեգակն ալ ինքիր վըայ կը պտըտի:

1 Երես 97:



A. Արեգական լուսաւոր մթնոլորտին բացուածքը: — B. Թերաստուներ: — C. Լուսաւոր մթնոլորտ: — D. Ամպամած մթնոլորտ: — E. Լուսաւոր մթնոլորտին բեկոնները: — F. Արեգական հասարակածը: — 1 = 10. Բձերն ու իրենց թերաստուներնէրը:

Արեւուն ձեն ալ երկրիս պէս կը որ ու բեւեռներէն քիչ մը տափկած կը կարծուի: Արկրէս հեռաւորութիւնը 34,500,000 փարսախ է ըսինք. աս սոսկալի հեռաւորութիւնը քիչ մը հասկընալու համար, գիտնալու է որ եթէ մէկ ուումք մը՝ որ թնդանօթէն ելլելուն պէս՝ մէկ ըոպէի մէջ գրեթէ 1260 կանգուն տեղ կ'երթայ, ենթադրելով թէ նոյն արագութիւնը

միշտ պահէ՝ մէկ ժամուան մէջ 663 փարսախ տեղ պիտի երթայ, և մէկ օրուան մէջ 13,900 փարսախ. ուրեմն ան ուումքը երկրէս ինչուան արեւը հասնելու համար գրեթէ վեց տարի պէտք է: Հաստատուն աստղերուն նայելով արեւը մեզի շատ մեծ կ'երևնայ. պատճառը ան է որ անիկայ երկրիս երկու հարիւր հազար անգամ աւելի մօտ է՝ քան թէ աստղերուն

մէջ մեզի ամենէն մօտիկ եղածը , որ է Շնիկ աստղը . ասիկայ Մեծ շուն ըստած համաստեղութեան ¹ վրայ խիստ փայլուն աստղ մըն է : Բայց աս ալ գիտնալու է որ երկիրս իր տարեկան ընթացքին մէջ այնպիսի շրջան մը կ'ընէ՝ որ տրամագիծը վաթսունուինը միլիոն փարսախ է . ուրեմն իր շրջանին վրայ կէտ մը կայ որ հոն հասած ժամանակը վաթսունուինը միլիոն փարսախ աւելի մօտ է երկիրս շնիկ աստղին՝ քան թէ ան կէտին դիմացի կողմը հասած ժամանակը : Բրաւ որ աս ահագին հեռաւորութեք մարդուս խելքը չհասնիր . թէպէտ և աստղաբաշխները մեծ ճշդութեամբ աս բաներուս հաշիւն ըրեր են : Կ'արժէ որ հոս գաղղիացի բանաստեղծի մը գեղեցիկ ոտանաւորը թարգմանենք ու դնենք՝ արևուն սքանչելի յատկութիւններուն վրայ :

Անթիւ գընդիցն՝ ի լայնատարրն կամար
 Ոյց ոչ ծածկին ի մէջ ընթացք և դադար ,
 Անգ ի նոցին ի միջակէտ յորդալոյս
 Արփին ջահէ զոր ձեռն էին իսկ ելոյց ,
 Լապտեր անշէջ ի տըւընջեան շնորհեալ մեզ ,
 Որ թաւալի ցանգ զառանցիւք բոցակէզ :
 Ուղիք ի նմանէ անհետ յորդեն բորբ լուսոյ ,
 Կա յերևել իւր կենսածիր է նիւթոյ ,
 Չաւուրս բաշխէ և ըզտարեաց յեղեղակ
 Յիր աշխարհացն որք ըզնովաւ առնուն բակ :
 Սոքա կապեալք յանլոյժ սարիս օրինին ,
 Ձըգեն զերեարս , և յիրերոյ միշտ վանին ,
 Միմեանց կանոնք են և նեցուկք անվըթար .
 Փոխ տան միմեանց զառ ի նմանէն շող պայծառ :
 Անդր իսկ ի բաց քան ըզնոցին ասպարէզ
 Ի վայրն անհուն ուր նիւթ զուղի իբր անտես ,
 Եւ զոր Աստուած գրաւէ միայն բովանդակ ,
 Անթիւ արփիք են և անբաւ անդ աշխարհք :
 Յահեղ անդունդարն նա հորդէ նոցին ռահ .
 Ի վեր քան զայն Աճն երկնից եզ զուր գահ :

¹ Համաստեղութիւն կըսուին աստղերուն այլևայլ խումբերը , որոնց հին ատենէն ի վեր այլևայլ մարդկանց ու կենդանեաց և ուրիշ բաներու առնուններ տրուած են՝ դիւրաւ ճանչնալու համար :

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ՃԱՐՏԱՐՈՒԹԻՒՆ

Տղադրութեան գիտք :

Չե երևեալ չնաշխարհիկ արուեստիս ,
 Այլքն առօրեայք էին յերկրի ուանծանօթ .
 Սա զնոցին ետ մարդկան յաւերժ հաւատիս ,
 Եւ կործանմանն եկաց նեցուկ ցանգ անոյթ :
 Ազնիւ են բերքն . ընդէր խորքես դու զարմատ .
 Չունձք հընոտիք ժամանակաւ հալ և մաշ
 Չանգին ի խիւս , կոխին ի ճոխնչ բազմաշխատ .
 Անտի կազմին թերթք անօրունք գերահրաշ ,
 Եւ անդ գորշմին ի մետաղէն իբր ի վէմ
 Մըտաց մարդկան իմաստք ընտիրք և վըսեմ :
 Շեղջակուտեալ փերթք աղտեղի գըրդէկաց
 Պլինեանց կանգնին բանից անջինջ ճոխ արձանք .
 Կոքօք շըրջան առնուն արտօժք աշխարհաց ,
 Եւ քան զԵւոյ շոյտ ընթանան պերճ՝ հրահանգք :
 Բիւր երանի է հրաշակերտ արուեստին
 Թէ ի չարիս խայրէք իւր ոչ վատնեսցին :

Ընդ մարդ գիտէ որ տպագրութեան արհեստը մեծ պատճառ եղած է մարդկանց յառաջագիմութեք աւանդ կողմանէ : Բոլոր հիմակուան քաղաքականութեք շարժիչը ասիկայ է , ու բարբարոսութեան կոշտերը ինչուան հիմայ ալ տպագրութեան մամուլներուն տակը կը փշրին : Իբրաւ է որ շատ ապականութեանց ու փնասներու ալ գործիք եղած է աս արհեստը . բայց անով իրեն զօրութիւնը և ուժը կ'իմացուի՝ առանց օգտակարութիւնը սուտ հանելու : Ընդանկ է մարդուս խելքն ալ . գէշի գործածուիլը՝ խելքին աղէկ ու սքանչելի բան ըլլալուն ամենեւին արգելք չընէր :

Կ'ըսէ իմաստունին մէկը թէ՝ « Ինչու շատ ժամանակ պէտք է անցնի որ հասկընանք տպագրութեան որչափ զօրաւոր բան ըլլալը . բայց մէկ կողմանէ ալ այնչափ ժամանակ անցեր է աս արհեստիս գտնուելէն ետքն որ հիմա գրեթէ անկարելի է ստոյգ կերպով գիտնալ ասոր գտնուելուն ամէն պարագաները : Ինչուան ալ